

ՀՅԱՊԱՌԱՅ

ՕՐԱԿԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ

Թի 17.

1859

Բ. ՀԱՅՈՒ

ՑԱՐԻՑ ԽՊԻԿԼ ԿԵՄ ԳԻՊՈՒԲԿ

ԳԼՈՒԽ Ժ.

Առաջակաց բայել:



Էս գիշերանց ԱԵՓԵԼՍՊՈՒՐԿԻՆ
Տին ամրոցին ստորերկեայ եւ
ինայութեամբ լուսաւորեալ
կամարի մը տակ գաղտնի քե-
ձն ժողոված էր եւ քէմէի ծա-
ռաներէն չորսը զդիպուրկ
բանաէն հանեցին եւ իր շղթա-
ներովը ան զարհուրելի կամարին տակը տա-
րին: Եբոր Գիպուրկ ներս մանելու տաեն
գիմակաւորեալ սեւ ասպետները, սեւով
պատած աթոռներու վրայ նստած տեսաւ, մուտքին
վրայ կրթնեցաւ կեցաւ: Ետքը հաստատուն քայլե-
րով յառաջ գնաց եւ ժողովզյն մէջ տեղը կենալով
կը հարցընէր: “Ո՞ւր եմ:”

“Գիպուրկ, ԱԵՄՓՓալիայի սուրբ դատաստանի
առջեւն ես, քու վրադ ամբաստանութիւններ կան,,
պատասխանեց քէմէի դատաւորներէն մէկը:

Գիպուրկ հանդարտութեամբ սեւ ասպետները
կը քննէր, մէյ մ'ալ յանկարծ, կարծես թէ կայ-
ծակէ զարնուած, դողալով քանի մը քայլ ետ քա-
շու եցաւ:

“Տէր Աստուած, դոչեց սարսափմամբ: “ար-
դեք աղէկ կը տեսնեմ: Կարելի բան է. չէ նէ
պարզ կատակ մըն է: Ո՛չ. Աստուած տար թէ ա-
նանկ բան մ'ըլլար: Ի՞նչ. դուն եղբայր Յովհաննէս,
դուն իմ թշնամեցո դլուխը, դուն քէմէի դատա-
ւորաց մէջ: Զէ, չէ կարելի բան չէ, դուն ասանկ
մէկը չես կրնար ըլլար: Դուն, զարհուրելի կեր-
պարանք, որ հոն սարսափելի արիւնային դատաստա-
նին գլուխն անցած նստած ես, մէյ մը ձայնդ լսե-
ցուր. Կ'աղաշէմ չէ մի ըսեր, Երկնից սիրոյն համար,
ըսէ, ըսէ որ դուն իմ Յովհաննէսս չես,,:

“Գիպուրկ, դժբախտութեամբ աղաջանքդ չեմ

կրնար կատարել, պատասխանեց զարհուրելի կեր-
պարանքը: Պէտք է որ հաստատական պատասխանեմ:,
օրովհետեւ ես Յովհաննէս ԱԵՓԵԼՍՊՈՒՐԿԻՆ եմ,
դուքս եւ գահատէր սուրբ Գեղիք, եւ աս սուրբ
պաշտօնիս մէջ ես ոչ քու Յովհաննէսդ եւ ոչ ալ
բարեկամդ, այլ սուրբ արդարութեան պաշտօնեայնեմ:”

“Ո՛ երկինք, բարերար, ամենազօր Աստուած,,
դոչեց Գիպուրկ զարհուրանօք. “Անքն է: Չայնն ալ
իրեն ձայնն է, եւ ինքն ալ հաստատեց թէ ան է:
Կաեւ բարեկամութեան դադրիլ ալ իմացուց: Ու-
րեմն դուն Յովհաննէս, դուն Եղբայր, դուն իմ դա-
տաւուրու պիտի ըլլաս,,:

Գիպուրկ խորունկ շունչ մ'առաւ եւ աչքէն
արցունիք մ'ինկաւ: “Յովհաննէս,, ըսաւ քիչ մ'ատեն
լուր կենալէն եաքը, “Ես քու վրադ բնաւ ասանկ
կարծիք մ'ունեցած չէի: Քանի մը վայրկեան յա-
ռաջ ով կրնար համարձակիլ զքեղ անհաւատարիմ
եւ մատնիչ համարելու. եւ եթէ որ մէկն ասանկ
կարծելու ըլլար, համարձակութեամբ երեսը կը
վարնէի ու կ'ըսէի թէ անամօթ ստասաց մըն է: Քա-
ռասուն տարիէ ի վեր զքեղ իմ բարեկամն
կ'անուանեմ եւ իրը եղբայրս կը սիրեմ: Աստուած՝
որ ամենագէտ է, վկայ է թէ ան ատենէն ի վեր
զքեղ բնչպէս սրտանց կը սիրէի: Զես յիշեր մեր
երդումը, զոր Աստուծոյ ըրած ենք իրարու հաւա-
տարիմ մնալու համար: Ես նցնին մինչեւ հիմակ
հաւատարիմ գտնուեցայ, եւ զքեղ քանի մը վասնդ-
ներէն ազատեցի: Յովհաննէս վախցիր Աստուծմէ եւ
երդմանդ հաւատարիմ եղիր: “Կայէ, քու բարե-
կամդ ու եղբայրդ առջիդ կեցած է իր շղթաներովը,
ինք անմեղ է, եւ դուն զանի կարող ես փրկել:
Ուրեմն, սիրելի բարեկամ իրը անմեղութեանս պաշտ-
պան յառաջ եկուր եւ փրկէ զիս,,:

“ՈՒրելի Գիպուրկ, կրնեց դուքսը դողդոչուն
ձայնով, “Դուն միշտ կը մոռնաս թէ աս սուրբ տեղը
դիմացդ եղողն ով է: Աս վայրկեանիս մէջ ես քու
Յովհաննէսդ չեմ, այլ սուրբ Գեղիքն գահատէրը.
Հոս քու բարեկամդ չեմ, այլ քու դատաւորդ, եւ
աս սուրբ գահին վրայ պէտք է որ ամեն մարդկային
նկատումները մոռնամ, եւ արդարութիւնն ամենայն
իստութեամբ կատարեմ: Կրնաս երեւակայել, սիրելի

Գիպուրկ, իմ սրտիս մեծ ցաւը, զօր կը զգամ եթէ որ իմ սուրբ պարտքէս ստիպեալ զքեղ մահուան դատապարտելու ըլլամ։։

“Բայց Յովաննէս, կրկնեց Գիպուրկ, “քու կոթֆրիտդ առանց դատելու անշուշտ պիտի չդատապարտես, ապա թէ ոչ, չէ թէ միայն բարեկամութեանդ այլ նոյն իսկ արդարութեանդ վրայ ալ կրնամ տարակուսիլ։ Ըսէ ինծի մահուան արժանի ըլլալու բնչ յանցանքը ըրի։։

“Այսդ է, սիրելի Գիպուրկ, պատասխանեց գահատերը՝ “որ ամբաստանելոյն խօսածներն երկայն բարակ մտիկ ընելը մեր սովորութեան եւ հիմակուան սահմանադրութեան դէմ է, ամբաստանութիւնը կը լսենք, ամբաստանողին երդում ընել կու տանք, եւ ամբաստանեալը կը դատապարտենք։ Առջի երկու պայմաններն արդէն եղած են, եւ միայն վճիռը մնացած է։ Բայց որովհետեւ գուն իմ բարեկամն ես, եւ ես զքեղ աղատել կը բաղձամ, անոր համար աս անդամ բացառութիւն մ'ընել կ'ուզեմ։։

“Ուրեմն լսէ, սիրելի Գիպուրկ թէ զքեղ բնչ բանի մէջ կ'ամբաստանեն։ Դուն տասը ասպետաց ամրոցներ եւ Միւնիսէնթափ աբբայութիւնը կործաներ ես, վանքին բնչքերը բոլոր յափշտակեր, եւ կ'երգարիտս աբբան քու ձեռօդդ զարկեր սպաններ ես։ Սուրբ Գէմէն օրինաց համաձայն պյափիսիները մահուամբ կը պատժուին։ Ա՛յ, դժբախտ Գիպուրկ, ինչպէս կ'ուզել զքեղ աղատել եթէ կարելի ըլլար։ Բայց բոլոր ժողովականք քեզի դէմ են, եւ եղած սուրբ երդում մը, աղատութեան բոլոր յոյն անկարեիլ կ'ընէ։։

“Ի՞ոլոր ժողովականք սուտ կը խօսին, գոչեց քաջութեամբ Գիպուրկ։ Սուտ կը խօսին որովհետեւ վրաս ասանկ յանցանքներ կը դնեն։ Դուն ալ գիտես Յովաննէս որ աս յանցանքներն անամօթ ստեր են։։

“Ասոր վրայ միմնալ եւ ընդհանուր տժգոհութիւն մը լսուեցաւ։ “Սուրբ Գէմէն նախատեց, գոչեցին քանի մը բերաններ Մահաչուան տասնապատիկ արժանի եղաւ, գոչեցին միւսները։

“Դահատելն իզմէ իմ անձիս պաշտպանութիւնը պահանջեց, կրկնեց Գիպուրկ, “ուրեմն իմ համառօտ պաշտպանութիւնը լսեցէր։։

“Օիս կ'ամբաստանեն թէ առար ասպետաց ամրոցներ քանդած եւ աւար առած ըլլամ։ Ամբաստանողը կը հրաւիրեմ որ տասն ամրոցներէն միայն մէկ հատն անուանէ։։ Գիպուրկ աս լսու եւ քիչ մ'ատեն պատասխանի սպասեց։ Բայց որովհետեւ ամեն մարդ լուս կեցաւ, խօսն սկսաւ յառաջ տաշնիլ։ Ալ լուքը, համրացաք։ Ինչու չէք խօսիր, ինչու յանցանքս երեսս չէք զարներ։ Ի՞նչ, տկար եւ մահանացու մարդէ մը Աստուծմէ աւելի կը վախնաք, որուն առջին սուտ զրուցեցիք եւ սուտ երդում ըրիք։։

“Զայնդ քաշէ, անամօթ, լուէ զԱստուծած անարդող, պոսացին շատերը միաբերան ժողովքին մէջ։

“Եւ, երեցէք ինծի սուրբ դատաւորներ, կրկնեց Գիպուրկ առանց վախիի. “ան ատեն կը լուեմ երբոր անձինս պաշտպանութիւնը կը լրինայ։ Ես էական կիտի մը վրայ ալ զիս պաշտպանել կ'ուզեմ։ Զիս յանցաւոր կը համարիք դարձեալ թէ Միւնիսէնթալին աբբայութիւնը քանդած եւ կ'երգարիտս աբբան իմ ձեռօքս մեղուցած ըլլամ։ Յառաջ գայ տեսնենք, մէջերնէդ ով որ զիս պյափիսի յանցանքը յանցաւոր ամբաստանած է նէ։ Թող իր ամբաստանութիւնն իմ առջեւս ալ նորոգէ,։ Գիպուրկ նորէն կեցաւ։

“Ի՞նչ, նորէն կը լուէք Մէջերնէդ մէկն ալ չի՞շամարձակիր յանցանքս ցուցընելու։ Բայց ի վերայ ամենայնի երդում ըրած էք։ Դուք Գիպուրկէն վախնալու բան մը չունիք որ անզէն եւ շղթայիւք կապեալ առջեւնիդ կեցած է, եւ այսպէս սուտ յանցանքները կրկին եւ կրկին անգամ կը հաստատէք, զոր սուրբ Գէմէն եւ Աստուծոյ առջին զարհուրելի երդմամբ մ'ալ հաստատած էք։ Նորէն կը լուէք Ի՞նչ, կը կարծէք որ ինծի պատասխանելու պարտական չըլլամ։ Թէ որ ասանկ կը կարծէք, ան ատեն աս դատաստանական ձեւերն ի՞նչ բանի կը ծառայեն։ Ինչու դատի նստեր էք։ Աշխարհիս մէջ որ դատաստան առանց լսելու դատապարտելու իրաւունք ունի։ Բայց դուք զիս լսեցիք, անմեղութիւնս տեսապք, եւ թէ վրաս ամենափոքր յանցանք մը չէք գտներ։ Ուրեմն սուրբ Գէմէն դատաւութեամբ քակելու եւ զիս աղատ թող տայր մի դանդաղը։ Դուն Յովաննէս գամական բարեկամն, գուն առաջին եղիր ինծի աղատութիւնս աւետելու։ Հրամայէ սա ծառայից որ շղթաներս քակեն, որ աղատութեամբ քու բաղկացգ թոշիմ, եւ զքեղ իբր եղացըր կրծոցս վրայ Ճնշեմ։ Ինչու կը դանդաղիս, բոլոր ժողովականաց մէջ մէկը զիս ոչ յանցանքի մը պարտական ցուցուց, եւ ոչ ալ յանցանք մը հաստատեց։ Տես մէյ մ'ինչպէս ամէնքն ալ կը լուեն, ոչ որ կը համարձակի սուտը նորէն կրկնելու։ Ուրեմն աղատէ զիս, եւ Վեսթֆալիան դատաստանին իբր դահատէր, քու անմեղ եղացըրդ աղատ հրամարակէ։։

“Յովաննէս գեռ կը դանդաղիս։ Դուն կոթֆրիտդ, քու ան եղ եղացըրդ դատապարտել կ'ուզես։ Թշնամեաց յանցանքին մասնակից կ'ուզես ըլլալ, անոնց պէս անմեղի մ'արեամբ ձեսքդ արատել, եղացըրասպան ըլլալ եւ ասով սուրբ Գէմէն՝ աւտազակաց բան գալը դարձնել կ'ուզես։։

Վոր վրայ Գէմէն գատաւորներն երկու ձեւերով ականջնին խիեցին եւ զարհուրելի ձայնով մը կը պուային, Ադահատէր յանուն Աստուծոյ եւ սուրբ Գէմէն կ'երգուընցնենք զքեղ որ աս հայ հցըն վճիռը տաս։։

Ի՞ն ատեն դահատէրը դուլդոչուն եւ մարած ոճայնվ մը իր անմեղ բարեկամին վճիռը տուաւ։ Գիպուրկ աչքերը գետինը խոնարհեցած կը լուէք ։

Քանի մը վայրկեան խոր լոռ թիւն մը տիրեց: Վերջապէս Գիպուրկ աչքերը վեր վերցուց որոնց վաս արցունքը կը փայլէր, եւ բերանը բացաւ եւ ըստ:

“Հոս լուելը գուցէ լաւագցն է քան թէ խօսսիլը: Մեր Փրկիչն ալ կը լուեր զինքն անմեղութեամբ գատապարտած տաեննին: Բայց դժբախտութեամբ անոր համբերութիւնն ու հոգւց զօրութիւնը ինծի կը պակսի: Որովհետեւ առանց գլխուս մաղերը տնկուելու եւ առանց երակացս մէջ արեան շընանը խառնակելու դատավճացս որոնւ բերնէն գալը չեմ կրնալ մոտածել: Առայդ է մահունէ չեմ վախնար, գուք իսկ արդէն վիպայ էք որ հարիւր անգամէն աւելի աներկիւղ անոր դիմացը ելած եմ: Բայց զիս սարսափեցնող մոտածմունքն ան է որ Յովհաննէս՝ զոր ես իբրեւ իմ անձս կը սիրեի, իմ մատնիչս եւ սպանիչս կը լայ: Յովհաննէս՝ իմ վտանգովն կեանքդ փրկած ատենս եւ քու իմ կրծոցս վաս կոթնած շնորհակալութեան արցունք թափած եւ զիս կենացդ փրկիչը կանչած ատենդ, մարէդ բնաւ չէր անցներ որ քու Կոթֆրիտդ հիմայ սա տեղն այսպէս առջեւդ պիտի կենայ: Տես, Յովհաննէս, քու Կոթֆրիտդ կը մեռնի, բայց քեզի չիբարկանար: Զէ, չէ իմ անմեղ արիւնս քու վրադ չգայ, Աստուած քեզի իր դատաստանին առջեւն ելած ատենդ ներէ: Ազէկ գիտեմ որ իշխանութեամբ ու պատուով կուրցած չըլլայիր, այսպիսի սարսափելի յանցանք մը չէիր գործեր: Բայց դուն դժբախտ Յովհաննէս մեր հիմ բարեկամութեան սիրոյն համար մեռնելէս յառաջ ինծի երեք բան շնորհէն:,:

“Ռուաջինն ան ըլլայ որ խեղճ ամուսնցս եւ մէկ հատիկ որդւցս ինայուի: Երկրորդը՝ որ իմ ծեր ծառայիս Պենոյին ազատութիւն տրուի, մահուընէս յառաջ ինծի հետ առանձին խօսելու: Երրորդ որ զիս մահուան պատրաստելու համար ինծի քահանայ մը խաւրուի:,:

Եցրէք աղաչանքներն ալ ընդունելի եղան, եւ քեմէ ծառայից հրամայուեցաւ որ զինքը նորէն բանտ տանին եւ մէկ ժամ եսկը գլխատեն: Գիպուրկ դրան առջեւէն արտասուալից աչք դարձաւ, նորէն մէյ մ'ալ գահատիրոց նայեցաւ եւ խեղճ ձայնով մը գուց իրեն Յովհաննէս մնաս բարով, բայց գուն ինծի գէշ ըրիր: Եւ աս բանը քեզի բարերար Աստուած ներէ: Ինծի նայէ, մէկ ժամու մէջ գունին կունտայիդ քովի եմ: Անշուշտ ան ալ քեզի պիտի ներէ: Աստուած տայ որ գոնէ անդին իրարու հետ տեսնուինք,:

Գիպուրկ քահանայի մը ձեռօք մահուան պատրաստուելէն եւ անկէ յաւիտենական կենաց հացն ընդունելէն ետքը, իր ծեր Պեննո ծառան բանտը մտաւ: Կերս մտած եւ տիրոջը ոտքն ինկած ատեն երեսին գցնը նետած էր եւ կը գողար: Պեննո աշոր ծունկը բռնեց եւ արտասուօք կը թրջէր:

“Ո՛չ, Աստուած ողորմի, գոչեց ծեր Պեննո

քիչ մ'ատեն լուելն ետքը: “Սիրելի տէր, ի՞նչ զարհութելի բան լսեցի: Աստուած տար որ ստոյգ չըլլար: Լսեցի որ պիտի մեռնիք եղէր: Ըսէք, սիրելի տէր. լսէք մէյ մը թէ խօսածս սուտ է: Որովհետեւ ասանկ բան մը ձեր բարեկամին տունն անկարելի է,,:

“Ո՛չք եղիր, սիրելի Պեննո, կրկնեց հանդարտութեամբ տէրը: “Քաջալերուէ եւ մարիկ ըրէ: Քու լսածդ, սիրելի Պեննո ստոյգ է: Ես ալ ժամ մ'առաջ քու կարծիքդ ունէի, ևս ալ կը կարծէի որ բարեկամիս տան մէջ ինծի ասանկ բան մը չիկնար պատահիլ: Բայց մարդու վրայ վտահիլ չըլլար եղիր: Բարեկամն իր տան մէջ տէր չէ: Իմ վերջին անգամ հոս գալէս ետքը, աս տեղը չարագործաց բոյն եղէր է: Աս անկրօն, անսաստուած եւ անիրդն մարդիկ իմ ցմահ թշնամիներս են: Մինչեւ որ զիս ձեռաքերնին չէ չշանգչեցան: Աս մարդիկներն իմ բարեկամն կուրցընելով իրենց ձգած եւ իմ մատնիչս ըրած են: Սիրելի եւ բարի Պեննո միսիթարուէ եւ մի լար թէ որ ժամէ մը լաւագցն կենաց անցնելու ըլլամ:,:

“Ո՛չ մէծազօր Աստուած, գոչեց ցաւով ծեր ծառան. “Օւրեմն ձեր մեռնին ստոյգ է: Դուք մեռնելու ըլլաք իմ վիճակս ի՞նչ պիտի ըլլայ: Ո՛չ սիրելի եւ բարի տէր, թջլ տուէք որ Ես ալ ձեզի հետ մեռնիմ:,:

“Ես անկարելի է, սիրելիս, պատասխանեց Գիպուրկ սրտանց շարժած: “Զէ դուն պիտի չմեռնիս, ես քեզի համար աղաչեցի որ քեզի չդպչին: Դուն մահուընէս ետքը ամի՞ցս վազէ եւ մահուան լուրին իմններուս տար,,:

“Ես ծերս, ես արդէն կորածս ի՞նչպէս աս գործքը պիտի ընեմն, կը հարցընէր Պեննո հեծկըլլալով: “Ես, սիրելի տէր ձեզմէ պիտի բաժնուիմ, ես առանձին տուն պիտի երթամ. ալ ձեզի պիտի չկրնամմ ընկերանալ, ձեզի պիտի չկրնամմ ծառայել: Ո՛չ տէր աս բանս չեմ կրնար ընել: Այսամի տարիներէ ի վեր բոլորովին ձեզի հետ ապրեցայ, հիմայ ձեզմէ պիտի բաժնուիմ: Աս աշխարհիս վրան ալ զծեզ պիտի շտեսնեմ: Ո՛չ, Տէր ալ չեմ կրնար ապրիլ, Տէր եւ բարի ծառան աս ըստաւ եւ սկսար բարձրածայն լալ:

“Ի՞արի եւ հաւատարիմ Պեննո, Կըսէր Գիպուրկ շարժած, “Հանդարտէ եւ ալ մի լար: Տես մէյ մը, ինծի ալ ի՞նչ ըրիր, բռնի աչքէս արցունք իջեցուցիր: Երեսուն տարիէ ի վեր, ասի աշացս մէջ տեսած առջի արցունքդ է: Բայց զիս յարտասուս շարժողն, սիրելի Պեննո քու հաւատարմութիւնդ, քու սէրդ է: Բարերար Աստուած քեզի փոխարէնն հատուցանէ: Բայց սիրելիս ալ մի լար, ապա թէ ոչ, ասով սիրաս աւելի կը շարժես եւ իմ հրաժեշտս աւելի կը գուուարցընես:,:

“Երեցէք ինծի տէր, պատասխանեց Պեննո. ալ չեմ ուզեր լալ. կուզեց հանդարտիլ: Երկնից

Եւ աստուածային Կախախնամութեան գէմ չեմ ուզեր տրանջալ, այլ քանի որ ինծի գեռ կրնաք հրամացել, կը հնալանդիմ: Բայց ի վերաց այսր ամենայնի այնպիսի մարդու մը, որ ձեր ծառայութեան մէջ ծերացած է, աս ժամուս մէջ ձեր մեռնիլը տեսնելն, եւ ընդ միշտ զձեղ թողուլն շատ իիստ ու գժուարին բան է: Երանի մէ Աշխէնէն անմիջապէս տուն դարձած ըլլայինք, եւ աս աւազակաց այրին այցելութիւն ըրած չըլլայինք: Ուրեմն աս՝ ձեր անբարեկամն է, որուն համար քանի անդամ կեանքեր սիդ վասնդի մէջ դրիք, եւ որուն վրան ամեն առթի մէջ պարծանօք կը խօսէիք: Աս ձեր ան բարեկամն է որ հիւրասիրութեան իրաւունքն այսպէս անամօթ եղանակաւ աւրեց, զձեղ մատնեց, եւ նաեւ արեան դատաստանին ձեռքը տուաւ: Բարեկամաց հետ ասանկ վարժունք կ'ըլլայ: Աս բանս մարդկութիւն է: Վեֆելսպուրկ ձեղի գէմ անամօթաբար վարուեցաւ եւ ձեզի Յուդայ մ'եղաւ: Ստուգիւ ձեր բարեկամութեան եւ ձեր հաւատարիմ սիրոյն անարժան գտնուեցաւ,,:

“Աս խօսքերն հիմայ մէկ դի թող, սիրելի պենոո, պատասխանեց Գիպուրկ քաղցրութեամբ, “Յովլշաննէս միշտ ասանկ չէր: Անի երբեմն հաւատարիմ բարեկամ եւ ազնիւ մարդ մըն էր: Զար մարդիկներ զննքն ապականեցին: Ես իրեն թողութիւն տուի, Աստուած ալ որ շատ գթած է, ան ալ անոր թողութիւն կու տայ: Հիմակ ինծի նայէ, սիրելի Պենոո, Ես քեզի հարկաւոր բաներ ունիմ ըսելու, եւ ժամանակս արդէն համնելու վրայ է,,:

“Դամ մեռնելէս ետքը դուն տուն դարձիր, եւ երբոր սիրելի ամուսինս զքեղ ողջունելէն ետքը կը հարցընէ թէ տէրդ ուր է, իրեն ասանկ պատասխանէ, “Գիպուրկ ալ չկայ եւ իր հոգին Աստուծոց ձեռքն է,,: Ըսէ նաեւ իր սիրելի կերդրուտայիս որ Գիպուրկ անմեղ էր, եւ իբր այր մեռաւ, եւ մեռնելու ատեն ամուսինյն եւ տղուն անունները կ'արտաբերէր: Թէ ամուսինս եւ թէ տղաս ինծի համար շատ պիտի լան, բայց դուն, սիրելի Պենոո գուն զիրենք միմիթարէ,,:

“Բայց ո՞չ, Ես առանց իմ տիրոջ ամրոցն համնելու ըլլամ, ինչ չարաշար ողբ պիտի պատճառեմ, կը դոչէր բարի Պենոո,,:

“Աստուած զձեղ կը զօրացընէ,, պատասխանեց Գիպուրկ ,որ աս հարուածը քաջութեամբ ու համբերութեամբ տանիք: Ի մասնաւորի իմ գունոս միմիթարէ եւ ըսէ իրեն որ ինք իր ծեր մօրը նկատմամբ միմիթարութիւն ու նեցուկ ըլլալու համաձայն սոր մ'ըլլայ: Թէ որ ինք միշտ առաքինի եւ քաջ կ'ըլլայ, հօրն օրհնութիւնը բնաւ վրայէն պիտի չպակսի, եւ ան ալ գիտնայ որ հօր մ'օրհնութիւնը որդւոյն տունը կը հաստատէ: Ըսէ իրեն դարձեալ որ մեռնող հօրը վերջին կամքն է որ ինք բնաւ հօրը մահուան վրէժը չինդրէ, եւ աստուածային խօսքը միշտ մատած որ կըսէ այս է վրէժինդրունէն եւ Ես

հագուցէն նոյն,, Ամէն անդամ վրան վրէժինդրութեան հոգի մը գալու ըլլայ պէտք է որ ինք իրեն յաղթէ եւ թշնամեացը ներէ, ինչպէս որ հայրը մեռնելու ատեն ներեց: Եւ յիշէ ստէպ կենարարին օրինակը որ մեռած ատենը, զինքը խաչ հանողներուն համար կ'աղօթէր: Ինք զինքը յաղթելուն վրայ, սրտին մէջ ստուգիւ մեծ ուրախութիւն պիտի զդայ, ուր որ վրէժ ինսդրելովն, որովհետեւ աս գործքը քրիստոնէական գործք մը չէ. միայն գառնութիւն կընայ ունենալ: Բաց ասէէ, սիրելի Պենոո հրաման կու տամ քեզի, որ միայն իմ տղուս եւ անկէ զատ բնաւ մէկու մը ամրոցի Ճիւտաղին գաղտնիքը չայտնես, որովհէտեւ մինչեւ հիմակ ալ իզմէ զատ միայն գուն եւ դուբերտ աս բանս գիտէիք: Իմ տղէս յանուն հօրը խոստում մ'առ որ աս գաղտնիքն միայն իր ծոցին մէջ մնայ, եւ ան ծածկուած բարեկամն այնովէս յարգէ ու պատուէ, ինչպէս որ իր հայրը կը մեծարէր, եւ պատրաստ ըլլայ անոր ապահովութիւնն ու կեանքը, ինչքովն ու արեամբը պաշտպանելու: Ըսէ նաեւ իրեն որ աս նկատմամբ ամեն բան իմ բերդապահէս կընայ տեղեկանալ, որուն ես իմ ձեռնագրովն ալ ամեն բան յանձնած եմ: Սիրելի Պենոո աս ամեն բան հաւատարմութեամբ պիտի կատարին,,:

“Ամէն բան, սիրելի տէր, ամեն բան, ինչ որ ինծի յանձնեցիք նէ կը կատարեմ, պատասխանեց Պենոո:

Ասոր վրայ բանտի դուռը բացուեցաւ եւ երշկու Գեղէ ծառաներ ներս մուան որ ազնիւ Գիպուրկը մահուան տանին: Ասոնցմէ մէկը ժանդուած բանալուով դուռ մը բացաւ միւսն ալ ազօտ կանմեղով մը ներս մոտաւ: Ասոնք Գիպուրկին ալ նշան ըրին որ ներս դայ: Գիպուրկ քաջութեամբ եւ հաստատուն քայլերով, իբր թէ քնանալու սենեակը կ'երթայ, ներս մոտաւ: Խղնջածեւ եւ նեղ սանդղէ մը վար իշան: Քսանուեօթը աստիճան վար իջնալէն ետքը, վարն ամեն մէկ քայլերնին, կամարկերու տակ խիստ արձագանդ կու տար: Խսկ ծեր Պենոոն, Ճիւտաղի մը պէս տժունած եւ երկու կողմը տատանելով ետեւնէն կ'երթար: Վարը նորէն ժանդուած երկըթէ գուռ մը բացուեցաւ եւ նեղ ու մութ խուց մը մոտան: Հոն մթան մէջ կառավինարամնին քով գիմակաւորեալ մը կը կենար, եւ ձեռքը Ճերմակ լաթ մը կար: Եւ յառաջ եկաւ ու գատապարտեալին երկընցուց որ անով աչքը կապէն:


“Չէ, չէ, ըսաւ Գիպուրկ հանդարտութեամբ. Աես մահը շատ անդամ տեսած եմ եւ անկէ չեմ զարհուրիր,,:

Ասոր վրայ իր հաւատարիմ Պենոոյին վերջին համբոցը տուաւ եւ նորէն իր ամուսինյն ու որդւոյն բարեւ յանձնեց: Ետքը ծունը դրաւ եւ ջերմեանդութեամբ Հայր մեր,, մ'ըսաւ: Պենոո ալ միատեղ կ'աղօթէր: Ետքը ծառաներէն մէկուն դառնալով ըսաւ “Յովլշաննէս գքսին ըսէ՞որ իր բարեկամն իրեն չիբարկանար, այլ իր մշտատեւ սէրը շարունակելով, լաւագոյն կենար կը փոխադրուի,,:

Վիպուրկ աս ըստ եւ իր ծեր գլուխը կառավիշնարնին վրայ դրաւ, եւ կացինը վզն վրան ինկաւ:

“Ո՛քարերար Երկինք, մեծազըր, ամենակարող Աստուած, աղնիւ տէրս ասոր ալ Համբերեց, Երկինք անոր հօդին իր գոգն ընդունի, գոչեց գողալով հաւատարիմ Պինոս: Արինոտ գլուխը ձեռքն առաւ, յարգութեամբ պատաւ, եւ գունատեալ Երեսը, արտասուաց հեղեղով լուաց. եւ մազերէն փունջ մը կարեց եւ նոյն ժամն մէջ զարհուելի ամրոցը թողուց:

Պէտք շաբանակուն:



ՍԱՂԿՐ Մ Ձ ԱՎՈՐ Բ Բ Բ Բ

Գ. Ս Ա Խ Ե Բ

Արքայածայիկ (Fritillaria)

Աս ծաղկին յասկոթիւնները շուշանին շատ նման են, եւ անիկ քիչ կը տարբերին: Ասոր ամէն առասկին ծաղկիլ վար կախաւած եւ առի թէ փառու:


Ապուբապակ Ա. (F. imperialis) Ծառ ծանօթ եւ հաւանականաբար Պարսկաստանէն յառաջ եկած պարափիլ ծաղիկ է, ցողուններուն ծայրը գրոշաճեւ ծաղիկներ ունի, որոնք աղիւսի պէս կարմիր եւ կամ դեղին են եւ ծաղիկն ամէն մէկ տէրեւին յատակի դշնին վրան ուր բիծ մը կայ: Թէ գունով եւ թէ ձեւով շատ առանակներ ունի, կամ գծառքեալ, դշնդդշն, բազմոթերթ առասկին, եւ կամ ալ որ բազմաթերթ եւ գրոշաճեւ են: Խնդպէս ծանօթ է Մայիսին միզըր կամ Ապրիլին վերջը կը ծաղիկն: Կակուզ բայց շատ աղբով երկիր կ'ուզէ, եւ ասին շատանալով կրնայ բազմացուիլ: Պատիկ սովոր զիլուառ սոխէն բաժնելու եւ զատ անկերու է: Խակ զիլուառ սովոր ամէն երեք տարին մէջ մը Յալիսին պէտք է հանել եւ նորէն անիւլ: Թէ որ սերմի ժաղլուելու ու անկուելու ըլլայ, կրնայ նոր առասկին եր առաջ գալ, բայց սերմն յառաջ եկած առնեկը ծաղկելու համար շատ ժամանակի կը կարօտի: Ծաղիկները կարուելու ըլլան, առնեկը կը տէրանայ եւ հետեւեալ տարին՝ սովորաբար կամ չեծաղիկը եւ կամ գէշ կը ծաղչի: Ասոր աղէկ ու խոչառ եւ գեղեցիկ դշնով առանինները չուղնուային պէտք է բերել տալ:

Հասարակ Ա. (F. Meleagris). Հարաւային Եւրոպայի մէջ զաշտելու վրայ կը գտնուի: Աս ալ շատ ծանօթ է, տէրեւնները նեղ եւ ակօսաձեւ են, եւ բառ մէծի մասին մէկ եւ կամ քանի մը բայց կզզիացած ծաղիններով. դշնին եւ նկարին նկատմամբ շատ առանիններ ունի: Կամ ուր կամ մութ կարմիր բծերով խառնուած ճերմակ եւ կարմիր, կամ գարձեալ գեղին եւ կարմիր կամ առ դշներով տէրուակներ, կամ նաև բազմաթերթ ալ: Ասի փափուկ ու պարաբար երկիր եւ շուք կ'ուզէ, իրնայ ընձանակի մէջ առ յառաջ գալ, Ասոր սոխին ծաղ երր բաժնուած ու անկուած առնեկը կայսերապատին պէս պէտք չէ խորոնի արնեկը, այլ երկիրն երեսէն միայն երկու մասնաշափ խորոնի: Ասոր ամենէն շատ գտնուած առանինները են ա) կանուխ ծաղկով, ճերմակ ծաղինվ, բ) խալական, մեծ ու գեղին ծաղինվ, գ) ուշ ծաղկով, ուր եւ ծիրանիկարմիր ծաղկով, դ) գորշ ճերմակը, ե) անդիծը, շ) բազմաթերթ, է) մէկ ցողունի վրայ երկու կամ երեք ծաղկով առասկի:

Ծաղիկն զանազան տեսակը յառաջ բերելու համար, սերմի հասածին պէս կը ժաղակի եւ արկեղ մը մէջ կը ցանաւի ցրտէն աղասաւ տէղ մէջ արկեղ մը մէջ, սերմին յառաջ եկած արմանները, ածուի մէջ երկու մասնաշափ խորոնի կը անկուի: Հին սոխերը զարդի համար գունդ գունդ կը տնկուին եւ ամէն երեք տարին մէջ մը կամ կը փոխադրուին, եւ կամ կը հանուին ու նուրէն կը անկուին: Խոկ ամեցյան համար 3—5 տիկ, փափուկ եւ աւազախտան պարաբար հողով ընձանակի մը մէջ երկու մասնաշափ խորոնի կը անկուի, եւ ընձանակով մէկաղ հողայ տակ խորոնի կը թաղուի. եւ գեկտեմբերին հետզհետէ տաք խցերու մէջ կը բերուին:

Պարսկական Ա. (F. persica) Մայիսին — Յունիս կը ծաղկի: Ասոր կը տէրմակիկ սոխին մեծաթիւնը նարինչի մը չափ է, առ սոխը 1—3 սահաշափ բարձր ցողուն մը կ'արձակէ, որուն վարի կազմը, երկայն, նեղ, որածոյ եւ կոհակարձեւ խոտ տէրեւներով է, խակ ծայրը 50էն աւելի գէպ ի մէկ կուլը կախուած ծաղիկներ ունի, որոնք բերամիան ձեւով ի իրարու վրայ շարուած են: Ծաղիկները բնկացի մը մեծաթիւն ունին, եւ մասնւզակազդոյն կամ ծիրաններմիր են եւ Մայիսին կը ծաղկին: Մեր կողման ձմեռներու խսութեանոն համար, պէտք է ձևուր տէրեւն ներով ծածկել: Ասոնց ծաղիկներն ալ կարել աղէկ չէ:

Պիւնենեան Ա. (F. pyrenica) Պիւնենեան լերանց վրայ եւ Ռուսաստան կը գանուի եւ Ապրիլի ու Մայիսի մէջ կը ծաղկի: Տէրեւնները նեղ, նկաղակաձեւ ու ծուռ են, ծաղկելը զանազան դշներով: Հասարակ արքայածաղկին պէս երբեմն նաև ընձանակի մէջ ալ կը դարմանաւի:



Ք Ա Վ Ա Ր Ա Ֆ Ի Չ Ք Ե Խ Ո Ր Ա Վ Ա Ր Ա Ր Ա

ՓԱՄԱՆԱԿԻՒԻ

Գ Ա Վ Ա Խ Ե Բ

Պամաւր կոմոր, որ մինչեւ Վիլլավիրանգային նաշաղութիւնը՝ բնեմններցւոց առաջին պաշտօնեայ եր եւ հիմակ հրաժարեցաւ, իր հայրեններաց պատմութեան մէջ երեւելի եղաղ հին բնանակիցէ յառաջ եկած չէ: Իր հայրը նիցացի մէջ հատավածառ էր, եւ կարուս Ալգերդ թագաւորէն կամականին հօրմէն (հիմակուանին հօրմէն) աղնուականութեան վիճակ բարձրացաւ: Գամիլլայ Գալուր 1809ին Գուրին ծնաւ, իր առջի կը թագաւորէնը նոյն քաղաքին մէջ բնդունեցաւ, եաբը Փարիզ եւ Լոնդոն երթարու նոյնը կատարելագործեց: Իրեն սիրական գիտութիւններն ու ի մասնաւորի աղցային անտեսութիւն, եւ առ ճիւղերա մէջ սուացած գիտութիւնները, պատճառ եղան, որ կանուխ երեւելի պաշտօններու մէջ մնաւ: Աշակութեան ընկերութեան (Associazione agraria) հասաւառուելու առենն ինքն ալ անդամ եղաւ, եւ մշակութեան հետեւ իր քաղաքական վախճանները յառաջ կը տառ եւ գանի մ'աղաւականաց չես ա) Յարութիւն, Բիօգրամետրի, Բիօգրամետրի մէջ 1847ին աշճանաղականն աղաւարներն տարածեց տարածեց: Բնականաւէն կը հետեւի որ ան արտաւան յաղանց ինքն ալ մասնակից եղաւ, եւ ինքն ալ սուպարագրած էր ան թղթին՝ ուրով ժաղանցորդ Կարուս Ալգերդէն սոհմանաղականին:

կը ինդիքը : Խորհրդանսոցին բացօւած առջի տարին, Գաղափոր պատգամաւոր ընտրուեցաւ, առ տարին՝ թէեւ շատ առիթներ ունեցաւ բայց իր գործոնէութիւնը չցուցուց : Բայց 1849ին խորհրդանսոցին մէջ՝ երբոր կենդրոնը, աջակողմեան եւ ձախակողմեան (կղերը եւ ազատականաց) կողմանակցութեան վրաց զօրացաւ, խորհրդանսոցին մէջ Գաղափորին աղդեցութիւնն աւելցաւ, եւ 1849ին՝ խորհրդանսոց՝ Աւարտիային խաղաղութեան պահանջումները, երբոր անգայման ընդունիլ չեր ուղեր՝ լուծուեցաւ : Ան ատենը տ'Ածելից մարդէքը զդափուր գահիճի մէջ խոթեց : Կ'ըսուի որ տ'Ածելից զդափուր իրը Սանդա Ռուզային յաջորդ, Վիկոր Էմմանուէլին առաջարկած ատենը, թագաւորին ըստ՝ բլայ : «Աս մարդն ամէն բանի մէջ պիտի մանեւ» : Աս բանին կատարեալ գլուխ ելած բլայն արդէն գիտենք :

Պայդ է որ նյոյն ատեն անմիջապէս Գալուր ինքինք ցցուցուց, որպէս ետեւ ի սկզբան վաճառականութեան պաշտօնաբանին թէրթակալը ձեռք առած էր, բայց ինքն էր որ խորհրդանսոցին երկու ծայրերն իրարու հետ միացնելով, դահլիճին հաստատան նեցուկ մը շննեց : 1851ին ելեւմասից պաշտօնեայ ալ եղաւ : Աս պաշտօնին համար մեծ կարողութիւն, փորձ եւ գործոնէութիւն անեցող մէկը պէտք էր : Մարտինիա՝ հազու թէ քաղաքական եւ անսեռական իշխաց թժմութենէն արթընցած էր, այնպիսի պատերազմի բանացաւ, որ երկրին զօրութիւնն ու հարստութիւնը փանակած էր իրավուցուց, եւ որպէս զի Սարտինիա՝ Եւրոպայի տէրութեան նեցած յարաբերութիւնը չկորսնցնէր, առ մեծ վէրքը պէտք էր բժշկել, եւ մեծ գործունէութիւն ցուցընէր : Գալուր աս նկատմամբ ամէն կարելի ժիգն ըրաւ, երկրին ազատ վաճառականութեան օգնեց, ճամբաններ եւ երկաթուղիներ շննեց, գրայի տէրութեանց հետ վաճառականին դաշնակցութիւններ ըստ :

Գալուրին բանած ընթացքը, խորհրդանսոցի մէջ մէծ ընդունելու թիւն գտաւ, առով իրեն պէս ազատական բնիերները՝ սենեակին աջ կողմին անցնելու սկսան : Իրը հոն հասաւ որ գահիճը կատավարու երկու անձնները, Գալուր եւ տ'Ածելից, խորհրդանսոցի մէջ ամէն մէկն իր կողմանակցութիւնն ունէր, եւ հետզետէ ելեւմոց պաշտօնէին կողմանակցութիւնը, պաշտօնից գահիճիցուն կողմանակցութիւնն աւելի շատնալով, գահիճին մէջ՝ տարածայնութիւնն մտաւ, որ Գալուրին դուրս ելլելով (1852ին սկիզբը) լուծուեցաւ :

Գահիճը անով զօրաւոր նեցուկ մը կորմնցուց, եւ նյոյն տարի Հոկտեմբերի մէջ լուծուելու պարագանորեցաւ : Խոր արագին մէկ պատճառն ալ Քահանապակետական ամժուցն հետ՝ եկեղեցական ընչեց նկատմամբ եղած տարածայնութիւնը էր : Թագավոր կը տասամէր կը մնար, եւ չեր գիտեր թէ տէրութեան զեկն որուն ձեռքը յանձնէ . պահպանղական կողմանակցութիւնէ ոչ որ կը համարձակիէր՝ պահպիսի տաեն, առանց տէրութեան բանած ընթացքին մեծապէս խոտորելու գահիճ մը կազմելու : Թագաւորը զդափուր նորէն ձեռք առնուլ պատշաճ տեսաւ : Գալուր նոր գահիճ մը շննեց եւ նյոյնին գահիճէց բլայլով՝ ելեւմըշտից գործունութիւնն ալ վրան առաւ : Ինչ որ Վիկոր Էմմանուէլ ի սկզբան Գալուրին համար ըստ էր, նյոյնը հիմայ վերջի ծայրն հասաւ : Գալուր կոմու չէ թէ միայն գահիճին հագին, այլ նյոյն իսկ գահիճին էր : Իր առջի ժիգն ան էր սորհրդանսոցի կողմանակցութիւնները միացնելով

ժողովրդեան վրայ վերնագունաւթիւն սատանայ : Սկսաւ աղյաման երթաւլ եւ այնպիսի բաներու ձեռք զարկաւ, որոնց իր նախորդները ընաւ ետեւէն չեն ինկած : Թէ եւ Քահանապետն ու եկեղեցականները գէմ կը դնէին, բայց անոնց խոսածներուն ականջ չկախիլով, եկեղեցականները գէմ կը դնէին, բայց անոնց ծախուց : Եւ սրավէտէւու իր մատգրութիւնը արիշ նպատակներու ուղարկած էր, անոր համար իր բանած ընթացքը կատարեալ գլուխ հանելը թող տուաւ :

1848ին, Սարտինիայի Խառնացի նկատմամբ անեցած գիտաւորութիւնը, որպէս ետեւ պարագ ելած եւ անկէ ետքն ալ Կովարայի գէպօքով ծածկուած մնացած էր, Գալուրին ձեռքով նորէն կենդանութիւն առաւ : Աս գիտաւորութեամբ՝ յայտնի էր որ իր նպատակին համելու առջի միջիքը Աւարտիային ձեռքով էլուսպարտիան յափրշտակել էր, զար երկար մատծելով, եւ հաստատուն քայլերով յառաջ արթաւլ բաները կ'եփէր : Աս վախճանին համար տ'Ածելից Մարդէզին սկիզբը՝ որ եր գաղղինական աղդեցութիւնը խալիխային վրայէն հանել մերժեց : Գալուրը սօտարականները խալիխայէն մերթել կ'ըս սէր նէ միայն գերմանացիները կ'իմանար : Խկ Գալուրի ները նէրս կանչելով, հայրէնիքը գաղղինական գաւառ մ'ընելու վասնգի մէջ գնելովը, հազար տարիէ ի վեր խալիխայի մէջ արիած, եւ գէշ հետեւաթիւններ յառաջ բերած քաղաքականութեան կը հետեւէր :

Սարտինիա արեւելեան պատերազմի մէջ անօդուտ մանակցութեամբը, երկրին մեծ զոհէր յառաջ բերաւ, բայց արեւմտեան տէրութեանց հետ կապուեցաւ եւ Փարփղի մէջ մեծ տէրութեանց հետ ժողովքի մանելով փոխարինութիւն մը գտաւ : Հօն նորէն Դրալական ինդիբրը, յուղել ուղեց, հօն խոնդիրը յառաջ չիգնաց : Բայց ինք անկէ անմիջապէս եաըր սկսաւ Ալեսաննարիան զօրացնել, կամաց կամաց Գալուրիային հետ բանր եփել, Աւարտիայի գէմ ուպանալ : Ասով վերջապէս հիմակուան պատերազմը ծագեցաւ, բայց զանազան պատճառաց համար ինք հրաժար բեց : Պայդ արտապատասաւ :

Գալուր կոմն իր կերպարանքովը իրը հանդարտաբարց եւ քաղցր վարմանը անեցուղ քաղաքացի մը կը ստորագրաւի, բայց երբեմն երբեմն իր ծածուկ եւ հենդիմակ ծիծաղը, արհամարհուսի նշան կու տայ : Իբր ծարտարախօս չըրէ, բայց արտաքար կը պատաստան արագաւոր կարգի սրանեղծ եւ կոռուկ լու պատրաստ :

— Ծիծաղ —

ԲՈՎԱՆԴԱԿԱԽԹԻԻ ԳԻՖԱԽԹԵԱՆ ԵՒ ԱՐԱԽԵՍԻԾ

Մարտագիտութեան վրայ :

Մարտագիտութիւն (Տաւուզ) ըսելով կ'իմացուի, պատերազմ մղելու արուեստը, որն որ չէ թէ միայն շատ մեծ ծանօթութիւն կամ գիտութիւն, հազար նաև առողջ միտք, ուղղիղ գատաստան, արագաւոր կարգի սրանեղծ թիւն ու հաստատուն քաջարսութիւն կ'ենթագրէ :

Պայդ արտագիտութեան կ'ըլլայ եւ կամ Պատերազմը, կամ Յարտակողական կ'ըլլայ եւ կամ Քաղաքական պատերազմ :

Յարտակողական պատերազմը ան ատեն կ'ըլլայ, երբոր աղգի մը սատիւն ու իրաւունքը, նյոները բռնաբարով կամ բռնաբարելու սպանացող աղգին գէմ կը պաշտպանուի : Պատրազմական պատերազմը մէջ թշնամունին յարձակումը ետ կը մղուի ու հայրենիքն անոր գէմ կը պաշտպանուի : Օդնէւ պարտերաց ան ժամանակ կ'ըլլայ, երբ որ պատերազմի մէջ նեղ մասն գրացի բարեկամ աղգին գործը կը խաւրուի, կամ զանի-

կայ պաշտպանելու համար թշնամյան երկրին վրայ յարձակում՝ կը լուսի ի չորսին բարեկամ աղջին: Իսկ ՛մաշտիան ու ուրբանը երկի մը ամենին մեծ խարազմնն ու ոքարտասութիւնն է: ինըն որ պատերազմի մի եւ նոյն երկրին կամ քաղցրին քաղաքացեաց մէջն է:

Աղջկ սպարապետ մը՝ պէտք է ամէն բանէն յառաջ իր ու թշնամյան զինուորական զօրութիւնը ճիշդ ճանչնայ գիտնայ իրարու հետ կը լուսի Համար: Եթէ իր գլխաւոր զօրութիւնը ձիւորաց վրայ կը կայանայ, ան ատեն պէտք է որ գաշտային ու բաց կողմէնը ընտրէ զանննը Տակասուցընեւու համար, իսկ եթէ իր գլխաւոր կարգութիւնը հետեւակաց վրայ է, ան ատեն ասոնց համար այ լևնային կողմերը, կիրծերը եւ այն պէտք է ընարէ: Երբ որ մէկ կողման զօրքը բազմաթիւ ու քաջ է, անոր հակառակ թշնամյան զինուորական զօրքը բազմացած, եւ կամ երկայն ատեն անգործ կենալով անզօր եղած, ան ատեն կը նայուի որ պատերազմ մզուի, իսկ եթէ հակառակն է նէ ան ատեն պատերազմն ետ կենալու կը ջանացուի: Ասոր համար սպահով գիրք մը, ամուր անցք կամ կիրծ մը կը լսորենն միայն թշնամյան յառաջ գան արդիւելը բաւական կը սեպեն, ու կը ջանան ատուլ ատեն վաստորիւու ու պատեհ ժամանակի սպահուու: Թշնամին կը շրջապատեն, ու անոր բանակին մօս գտնուած աղջկ բարձրաւանդակիւերն ու գիրքերը կը բանեն, ու անոր պաշազր եւ այն, կը կարեն: Բաց ասկից պատենչներու մէջ կը մնան ու ամենեւին անհաւասար զօրութեամբ պատերազմ չին ըներ, ու ամէն տեսակ միջացներ ու պատերազմական հնարքներ կը գործածեն:

Սպարապետ մը պէտք է նահեւ պատերազմի սպապարէ զ եղած երկիրը ճանչնալ, ու ոսոփի ասոր համար այլ եւ այլ իսաստուն պաշտօնականներու հրամանատարութեամբ փառք զօրագիտներ կը համարէ, որ երթան նոյն երկրը աղջկ մը քննեն ճանչնան ու անոր գան եւ անոր գան տեղեկութիւն բերեն: Աս տեղեկութիւնն անհաւածելու հարկաւոր է, երբ որ ողուի բանակ մը իր թշնամութները, պարէնով ու բենանակիր անսանոց ժարակը կը տեսէ զ եղած աղջուի տեղակիր ճանչնալու վեհակը, ան կը նախակ պատերազմը կը գործածի ճամբէ մը յառաջ անմի: որովհետեւ պէտք է գետերը, տառւներն եւ ուրիշ ջերեր աղջկ գիտնալ, որոնց վրային որ զօրքը պիտոր անցնի, ինչպէս նահեւ անտառներն ու կիրճերը, աս տեղեկութեամբ ու ժանեթութեամբ պարագան կը բանակիւներ կամ կը բանեն իր թիւնը ջերերը, ու թշնամի զօրագիտներն իրենց պարէնը գտնեն, գարձաւալ անցնիսի գիրքի մէջ պէտք է գանուիլ, որ կարու ըլլայ օդնական զօրք առնուիլ, ու թշնամի զօրագիտներն զինաւոր բանակին հետ միանալ արդիւել, իր զօրքը պէտք է այլ եւ այլ զօրագա- ժինները, ու պատերազմի համար յարմար գետին մ'ընտրել, ու չարունակ թշնամին անհանդիւս ընելու ի վիճակի ըլլալ: Նոյն ճանութութիւններու տեղեկակ կը ըլլայ նոյն երկրին ինչպիսի ցորեն, Տարակ, բանկելիք, պաճառ եւ այլն անենալուն, եւ թէ սայլ ու զրասա ունի զօրաց պարէնը հողալու ու զանոնք փոխադրելու համար:

Սպարապետ մը պէտք է ճշգիւ գիտնալ, թէ իր զօրքը ինչպիսի պարէնի հարկաւորութիւն ունի, ամէն մէկ զանոնք որ բառ որէ նըշափ հաց, խոս եւ այն կուողէ:

Սպարապետ մը պէտք է նահեւ գիտնալ հարկաւոր ու այլ մասնիթը, զօրք զրինակ թշնամութիւնը գնդակներուն, զնդակներուն ու ուրիշներուն, զառօդի եւ այն թիւն ու չափը, որոնք հարկաւոր են պատերազմ մը միելու, պաշար պատենն եւ այն, համար:

Զօրք կամ բանակ (արտէ) ըսկով կ'իմացուի, շատ մը զօրագիտներու գումարութիւնը, որոնք հետեւակ ու ձիւորու զօրքը կը բազմանան, իրենց հարկաւոր թշնամութներու ու կազմաններու, եւ ամէն մէկն այ իրենց առանձին հրամանատարուն անի, որն որ իրենց ընելու շարժումներն ու գործութիւնները կ'իմացընէ:

Հետեւակազգաց գունդ մը (առ բանակնել) կը բազմանան, ամէն մէկ խումբն այ գարձեալ ու թիւ զարչ (սուպագնուածութիւն) ունի որոնց ամէն մէկը 60—100 հոգի ունի: Պատերազմի ատեն ու թիւ երբ կը շատնան:

Հիւաւորաց գունդ մը (առ բանակութիւն) երկրին վրայ յարձակում՝ կը լուսի ի չորս բարեկամ աղջին ու ուրիշ զինուորական զօրքը կը իմացըն զամանակ առ կամատելուց վաշտի գաղտնայ կը գործութիւնը ամեն մէկը կը կազմուի, որոնց ամէն մէկը 50—80 հոգի ունի:

Զէնքերն ասոնք են. Պատրուգաւոր հրացան, Սուրին, Սուր, Վարժամանակ, Թակամութ ու Մանդ:

Ճակատատեղ (camp) ըսելով կ'իմացուի, բաց գաշտի վրայ տեղ մը, ուր զօրքը կինայ ճակատ յարդարել ու խել մ'ատեն կենալ, կ որդ աւորեալ ճակատու զակատու մը մը պատեղնը պէտք է ունենալ, ճակատ (front) (այսինքն առջեւի կողմն) պէտք է ունենալ, ճակատ յարդարելու ու ըստ պատշաճի զօրքաց պէտք է ապահու շարժում տապու համար:

Ճակատատեղը նոյնպէս հարկաւոր խորածորները պէտք է ունենալ զնդերը ժողովրդ տակամութիւն ու ճակատի յարդարելու համար, Ճակատը (այս ինքն զնդերուն առջեւի կողմը պէտք է ունենալ կ'ամք ճակատուածը ըլլալ այ ինքն պէտք է հոն գետ կամ ճախին մը եւ կամ ուրիշ արդել, մ'ըլլալ թշնամութիւն յարձակման պէմ: Կամ կ'ողերը կամ (թշնամութիւն) այս ինքն երկու կողմը պէտք է են թշնամութիւն յարձակման պէմ, ինչ ինչ արդել արդելը ըլլալ արդելը մ'ըլլալ թշնամութիւն յարձակման պէմ: Վացու կամ պատերազմը (battle) ըսելով կ'իմացուի երկու թշնամի բանակներուն, հետեւակ ձիւոր, թնդանութա- ձիւ զօրքաց, իրարու զիմանց գալը, զարմութիւն իրար ջարդելու, բաժնելու ու ի փախուստ աճապարել տապու համար: Արշէ պատերազմ ան կ'ըսուի, որուն մէջ մէկ կողմն կատարեալ, յաղ- թիւնիքը կ'ընէ, պյանպէս որ թշնամութիւն բոլոր զօրաբանդիները ջարդուած լուծուած վաստու գաղտնութիւնի փախու- լափակը: Այս հակառակ եթէ մինակ հետեւակազգը կամ ձիւար զօրքը յարձակում ընէ իսկ զրաց մէծ մասն անոր մասնակցութիւնը շունենայ, ան ատեն ասիկա իշէ (engagement) կ'անուանուի:

ԴՅԱՑԺՅՇՆ

Դ Ո Ւ Գ Ի Ւ Տ Ե Ւ Ը

Կոր օդանակ մը:

Համկուրին լուսը ճակատէն Շցէւդին քաղքէն Պոսւտպի Հուկին հետեւեալ թուլթին բնտունեցաւ:

Արշէ ինը բնակը:

Աստուծոյ օգնութեամբը յաջողցուցի ան գիւտը, զօր մինչեւ հիմայ բոլոր աշխարհն եւ ետեւէ ինկած էր: Ասածու օգանատ մին է, որն որ ամէն մարդ գործնականակը կը ինայ գործածէ լաւածնակի օդանց հրց, աւասնց կազի կամ որպիսի եւ իցէ եղանակաւ օգապարիկ լյացնիլու: աս նաւը շատ գիւրաւ կը կառավարուի, քննուած, փորձուած եւ կատարելուագութիւնը կ'ըլլալ: Կոր հակառակ եթէ մինակ հետեւա- կազգը զօրքը այս յարձակում յարձակում ընէ իսկ զրաց մէծ մասն անոր մասնակցութիւնը շունենայ, ան ատեն ասիկա իշէ (engagement) կ'անուանուի:

յուսամ որ՝ մարդկացին կենաց ասանկ օգտակար գիւտի համար ինձի ձեռք կ'երկընցնէ որ նյոնը գործածութեան հանեմ, այնպէս որ՝ թէ որ իմ գիւտիս մէջ վերցիշեալ պայմանները անթերի գանուեն, իմ մինչեւ հիմակ ըրած գրանց մեծ զոհին դիմացը փոխարէն մը ընդունեմ»:

Խորշակի (աբեղ շարժելուն) դէմ միջոց.

Արեւուն առ ջերմութեան մէջ հին սովորութիւն մը ամենուն միտքը ձգել կուզնիք: Ուէտք է ամէն առառու ածխոյթերթ մը կտրել եւ գիւտարէն մէջը գնել, որ արեւուն իմաստ չերմութիւնը կը զովացնէ եւ խորշակահարութիւնը կ'արգիլէ:

Ժիշ ատենեներ

Եռվա (Ամերիկայի մէջ) շատ գէշ ատեներ են, ոչ որ գործելու բան ունի եւ ոչ որ բան մը կը վասակի: Սայլէր մեռելաթաղը, լազիներու մէջ գառն արտունջ կ'ընէ որ ատեները շատ գէշ են, որովշետեր գործելու բան չունի, եւ թէ մեռնող չկայ: Ժէւեւ քաղաքին մէջ 9000 մարդ կայ, բայց ինք բոլը Մայիս ամսեան մէջ, միայն մէկ գերեզման փրած է, ժամանակները նոյն իսկ մեռնելու համար դէշ են եղիք:

Հևիայ լրապիր

Նոր երգ վերջի ատեները հակայ լրագիր մ'ելաւ որ մինչեւ հիմակ երածները գերազանցեց, որովշետեւ առ թէրթին մեռութիւնը գնիամանւղի (պէլուրով) սեղանին մեծութիւնն ունի, 8½ ոսնաշափ երկայն եւ 6 ոսնաշափ լյոյն է: Աս լրագիրն անունն է «Տէ լլէ-ինքին բուրրերութէ գնուրտէլցան» (The Illuminated Quadrupel Constellation), եւ 8 մեծ երես ամէն մէկը 13 սիւն ունի, որոնց երկայնութիւնը 48 մասնաշափ է: Թուղթն ամանկ հաստ ու տեւողական է, (500 հատը երեք կենդինար կը կշռէ) որ երկայն ասեն կընայ գործածուիլ, որովշետեւ առ թէրթը 100 տարին մէկ անգամ կ'ելլէ: Ասոր վրայ, աւջիթիւնի լոյս հանելու համար չորս շաբաթ քառասուն հողի անդադար աշխատեցաւ: Վրժէքը 50 սոնդէմ է, եւ զարդարուն ծած կով մ'աշխարհիս ամէն կողմը խուրուեցաւ, Դժբախտութեամբ միայն 28,000 օրինակ տպուած է:

Շոգելոյ,

Նոր հնարուած ու պատերազմի մէջ նաւեր ջարգելու եւ ընկղմելու համար սահմանուած մերենայի մը վրայ, որն որ Շառթիւ (Steam Ram Մտի՛ Շէ՛) անուն առաւ: Դայս լրակիրն ասանկ կը գրէ: «Թէ որ նոր Շոգեխոյը իրեւե օգտակար ու գործածուելու գիւտ մ'ըլլալը հաստատուելու ըլլայ, նոր ատեներս շինուած այնաշի ընտիր ընտիր պատերազմական նաւերը փոքր ու ողբակելի նաւակներու կարգը պիտ' որ խոնարհին իջնան: Երեւակայենք ջրայ մէջ լրտպող՝ կրակէն ու գնդակներէն վախ չունեցող հրէշը մը, որն որ իր լյոյն կողմէն հարիւրլմորեան գունդեր գուրս կը ցածրեցնէ, որոնք վեց անդղեական մզն հեռու կը թռչէն, չոււոյ զօրսութեամբ ինչպէս որ կ'ուզէ կը քալէ՛ կը գառնայ կը գործէ, ու ջրի վրայ չոււով կամ առագաստով գալազ ամէն նաև ու նաւակ կը ծակէ կը կոսորէ ու կ'ընկղմէ: Հոս երեւակայական գործուոյ կամ ցնորհեալ մեկնենայի մը վրայ չինք խօսիր: Աս նոր գիւտը թէրեւս մեջ յուսացած մեծամեծ գործերը կատարելու կարող չըլլայ, ի վերայ այս ամենայնի իր շինութիւնը կը շարունակուի ու ինչպէս կը լենք՝ գալ տարի Յունիս ամսոյն մէջ ջուրը պիտ' որ ձգուի: Աս զարհութեի կործանիչ մերենան ամէն վասնեներէն ու վասնեներէն կամ քայլայուելու վախէն աղաս պիտ' որ ըլլայ կ'ըսուի, թէ էպէտէ առ ետքեւ առ չուեի կողմերը կտոր ըլլան ու բալը շնուրածքն իբր մերկ ու անձեւ նաւու կմակի մը աշաց տեմսուի, սակայն եւ այնպէս նաւու իր ընթացքին ու շարժուածքին մէջ ամենեւին շիխարանուիր ու իր զօրութիւնն ամենեւին չիկորսընցուեր: Եւս՝ կ'ըսուի թէ առ Շոգեխոյը թնդանօթներով գործելու կամ թնդանօթներէն գունդեր արշակելու տեղ՝ նիք իր մարմնովն նաւու մը վրայ վալելու եւ զարնուելու ըլլայ՝ ճակասող նաւ մը երեք վայրկենի մէջ կը ծակէ:

Կը խորտակէ ու կ'ընկղմէ: ամանսկ որ մեր հիմնկուան պատրաստ ըլլալ բոլը նաւասորմիջը մեկ ու կէս ժաման մէջ չարգ ու բուրդ կընայ ընել ջնջէլ: Այսպէս կը նկարագրեն մեղի առ նորագիւտ զարհութեի մեքենան, անանկ որ եթէ ամէն ըսուած ները առոյդ ու իրաք կատարուելու ըլլան կրնակը հարցնել՝ թէ Ալ լին օգուտ պիտի ընեն մեղի մեր յաղթանգամ եւ յարկ նաւերը:

~~~

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՕԳՈՍՏՈՍԻ 7.

Եւրոպայի մէջ խազալութիւնը ամէն տեղ ալիքելու վրայ է: Տէրութիւնները զգածմունքները խազաղցնելու հանուր, ամէն ձրգն ի գործ կը գնեն: պատերազմի յիշատակ զարթուցանող բաները, բանակները լազիները զնամենութիւնը կը վերցնեն, բանակները զնամածափ կ'ընեն: Եւ որպէտետեւ առ քանի մը տարիներու չմշշ: Գաղղաւա պատրաստուելու առաջն եղած էր, անոր համար զենաթափ ըլլալու առ չի քայլը Պաղղասան առնելու զարմանախ բան մը չէ: Գաղղաւա նունումին քավերը պատրաստած բանակն ալ լուծեց:

Անցեալ շաբաթ իրեն առ վիճակի մէջ չէին: Անգղեայի լազարիները Լուդ: Նարոյնունը գեսնէ գետին կը լազնէինք: Մանկէօր ալ անսնց նոյն ոճով կը պատասխանէր: Բայց իրերը շուտով փոխուեցան եւ խազաղ վիճակի մէջ մտան: Երեսին կոմը Լունտանէն Փարիզ գաւուալով, երբար Անգղայի խազաղութեան ապահովացուցումը բերաւ: առ ամէն շվալմութիւն, ները գաղղաւա գաղղաւա ապահովացուցումը բերաւ:

Ցուլիսի վերջերը կընայ միայն գիւտներու օրեր համարուիլ: Ան օրերը ձեռքերնիս անցածն ուրիշ բաներ չէին բայց եթէ արձանագիրները չշշաբերականներ եւ ծանուցութիւնը: Պրուշի աւրութիւնը իր ութը արձանագիրները հրատարակելով կ'ուղիքը ցուցնէլ որ նիկ ամենեւին միտք շատաց շունչնէր առ պատրակական սահմաններուն վրայ փոփոխութիւնը ընելու տալու, բայց կընան ըսեւ առ արձանագիրներուն ուղղակի ապահովացումը մը չէր կընար, բայց անուղղակի կընար ունենալու: Դաշնակցաց Մինչիս գետն անցնելէն ետքը, Պրուշ գետ իրեն եւ գերմանիայի վասան չի կայ: Համարեսլով, պէտք ենք նոյն ասենը Լունդպարտիս թշնամեաց ձեւներն էր, Պրուշ Աւստրիայի երկրին մէկ մասին իրեմէ զատուուելուն վայ բնաւ հոդ շունչնէր:

Բայց հիմա Գերմանիայի տէրութեանց իրարու համար կազակութեան մեծ ճիգ մը կոյ: Պատիւէրայի մէջ թագաւորին գահամասնիայի վասան չի կայ: Համարեսլով, պէտք ենք նոյն ասենը Լունդպարտիս թշնամեաց ձեւներն էր, Պրուշ Աւստրիայի երկրին մէկ մասին իրեմէ զատուուելուն վայ բնաւ հոդ շունչնէր:

Իտալիա գետ առաժամանակէւայ կատալայութիւնը կը շարունակէ: Բայց հաւասական կ'երեւայ թէ ամսոյա ենի Չիւրիս երկու տէրութեանց մէջ ըլլալու խօսակցութիւնները, իրերուն վիճակը պիտի փոխն: «Կոսակոյն լիներուն նայէլով, Գաղղաւա կ'երեւայ որ Դուկանայի եւ Մոստենայի իշխանները նորէն տէղերնին պիտի հաստատէ: Իսկ իշխանները գաղղաւական կաղապարի վրայ սահմանագրութիւնը մը ձուլեցնէ՝ ժողովրդէան տալու:

Դոսկանայի մեծ գրսոյն ի չնորհս որդւույն հրատարելու ըլլար գետ պաշտամական հաստատութիւնը չունեցաւ:

Հոսումականի մեծ գրսոյն ի չնորհս որդւույն հրատարելուն նաւասական պաշտամական հաստատութիւնը չունեցաւ: Հոսումականի մեծ գրսոյն ի չնորհս որդւույն հրատարելուն նաւասական պաշտամական հաստատութիւնը չունեցաւ:

Իսկ գաղղակցութեան կերպարութիւն մը լինեն պատապաւական պաշտամական հաստատութիւնը չունեցաւ: